

Նեցան լրս , և երբ , և այժմ լրւաց  
մէջ կ'ապրի թէ խաւարի , և ի՞նչպէս :

(Ըստահավելք)

1870 Յունիոն . 7  
ՀԵՐԱԿՈՎԻՑ :

Լորապետ Տ.  
Մինասեան :

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՐՕՆԻ ՈՒՍՄԱՆ  
ՕԳՈՒՏԻ ՈՒ ՄԽԻԹԱՅՐՈՒԹԻՒՆՔԸ

Ազգաց մատենագրութիւնք մեղ  
մատենիշ կը ցուցընեն՝ որ թէ նախ  
նի և թէ նոր գարերու մէջ ազգի մը  
կամ ժողովրեան մը գէպ ՚ի բարցա  
կան յաւաջադիմութիւն , գէպ ՚ի բա  
րցական կեանքը առաջնորդողը միշտ  
կրօնական միտումը եղած է : Նեթա  
նոսութեան ասեն Յունաց մեծ պար  
ծանքն էր բազմատուածեան կրօնին  
վրայ հիմնեալ փիլիսոփայութիւնը և  
այլ ճշմարտութիւնք կամ գեղար  
ուեսոք : Կոյնութէս և ուրիշ ազգաց :  
Ասկայն երբ խաչը յաղթանակեց , ա  
մեն ինչ որ իրեն ընդգէմէր , անհետ  
եղաւ : Կստուածք իրենց տուճարեն  
րու աւերակաց տակ ամօթափարտ  
միացին . խաչի յաղթական դրօշը ծառ  
ծանեցաւ այն աւերակաց վրայ , և  
խաչի պարծանքը ափրապեաեց ամեն  
սրտերու , ամեն հոգիներու և ամեն  
խիզերու վրայ : Արան այնուհետեւ  
մարդիկ քրիստոնէական կրօնի ուսման  
շնորհիւ և խաչին լսւով լրւաւորին  
որով տեսան ճշմարտութիւնք որ մինչ  
եւ այն ժամանակ մարդիրանց համար  
ամպամած էր , ինքը ընդգնենին Վետա  
րանի բազեաց մէջ նետեցին և խաղա  
զութեամբ ապրիլ սկան :

Շշմարիս է որ , թէ պէտ և աշ  
խարհիս վրայ ապահով և երջանիկ

ապրելու տենչը ընդհանութէ , ամեն  
ոք կը ջանայ հանգիստ ապրելու մի  
ջոյներ գտնել : Իայց ծայրագյուն որւ  
խալ մը կամ կուրութիւն մը կայ այս  
իզգին մէջ , այսինքն կան շատ մար  
դիկ , որք կրօնգէն գուրս , արտօաքց  
Վետարանին կ'որսնեն այդ միջոցները  
և յանձնապատճենութեան անարդ  
հօգւով ամեն բանի կարող , ամեն  
բանի հմաւու կը կարծեն զիրենք . և  
երբեմն ալ իրենց հոգւց կուրութիւ  
Վետարանին գծած շաւիոը և ցուց  
ցրած միջոցները խիստ կը համարին ,  
և ծանր՝ կրօնի քաղը լուծը : Ի հարկէ  
չենք կրնար բանել և կարելի չէ հաւա  
տալ իսկ որ այսպէս թիւր դատողնեւ  
րը ճանցած են լստ ամենայնի կրօնի  
հոգին , զգացած Վետարանի քաղց  
րութիւնը և միիթարութիւնը , եւ  
թէ ունին լուսաւոր աչք նորա ճշշ  
մարտութիւնները տեսնելու : Վայ  
ընդ հակառակը անոնք են , որոնք  
հոգւց մեծութիւնը առ ոչինչ կը  
դնեն , և երջանկութիւննին ոցն խա  
բուսիկ կենաց մէջ գտած կերպազնէն ,  
հոգւով անձնատուր են աշխարհի  
ունայնութեանց և սրտով դաշն են  
կնքեր հակառակ կալ ու մնալ ճշմար  
տութեան ընդ միշտ :

Ասկայն աշխարհի զօհ եղող այդ  
ապիկար մարդը , այսպիսի վատ և  
մայի կեանք մը վարելու համար բնաւ  
աշխարհ չէ եկած , իւր կոչումը մէծ  
և վեմէ , և իւր առջին մինչեւ Վո  
տուծց նմանելու խիստ մեծ առար  
եց մը կայ : Վշխարհի անձնամասն  
ըլլալ մարդուն խիստ անպատէհ է ,  
վան զի ինքը երկնաքաղաքացի ըլլալու  
համար ստեղծուած է , իւր Վրարշն  
փառքն ըլլալու համար ծնած է : Իւր  
կութքին տակ գտնեուած սիրար ճշշ  
մարտութեան համար միայն ոէտքէ  
բարախէ , և սէրը միայն ասպնջակա

նելու է : Եւ իր հոգին՝ որ միշտ դեպ  
առ Աստուած վերապանալու կը նկր-  
տի, ուստի պէտք է զայն կաշկանդող  
զայն կրից և մոլութեանց տակ ընկ-  
ճող շղթայքը փշել, որ խիստ դիւրին  
է Աւետարանի ցուցած միջաներով :  
Նա կ'ուսուցանէ մարդուն հոգւոց  
մեծութիւնը, նա կ'ուսուցանէ գե-  
րագոյն Արարչի մը սիրելի արարած  
ըլլալը . կ'ուսուցանէ մեր երկնաւոր  
Հօր նմանելու ջանք և փոյթ ունե-  
նալ. կ'ուսուցանէ վերջապէս՝ զա-  
խարհ մեղ ծառայեցնելու կերպը :  
Արշափ մսիթարական և երկնային են  
ասոնք իւր կոչումը գիտցող քրիստո-  
նէի մը : Այսպիսի կրօնք մը սիրել մի-  
թէ շատ քաղցր և դիւրին չէ, բայց  
սիրելէ առաջ ձանձնալ պէտք է, և  
ձանձնալու համար՝ ուսանիլ կրօնքին  
Ճշմարտութիւնքը, որ զմարդիկ Աս-  
տուծոց գրկախառնութեան կ'առաջ  
նորդէն. մէն մի անհատի նուրիքական  
պարտաւորութիւնն է, սակայն սի-  
րել ձանձնալ և ուսանիլ միայն բա-  
ւական չեն, այլ զանոնք գործադրել  
հարկ է : Կրօնքին էական կէտը կամ  
հոգին գործն է . ամեն ժամանակի և  
ամեն առթիւ Աւետարանի պահան-  
ջընալ գործն է, առանց գործոց հա-  
ւատքը մեռեալ է : Գործքով միայն  
մարդ մը, կամ քրիստոնեայ մը գիտէ  
համարձակօրէն ըսել և միանդամայն  
պարծիլ ՚ի Յիսուս թէ՝ գերագոյն  
կրօնք մը ունիմ, կը ձանձնամ և կը  
սիրեմ զանի ՚ի սրտէ և անոր հեղինա-  
կին Աստուծոց՝ կ'երկրպագեմ հոգ-  
ւով : Ուրեմն Քրիստոնէի մը առաջին  
պարտաւորութիւնն է ուսանիլ գոր-  
ծադրելու համար այն ամեն Ճշմար-  
տութիւնքը, որք կրօնքը կը կազմէն,  
որոնք Աւետարանի հոգիէն կը բնին.  
ուսանիլ յուսահատեալները մսիթա-  
րելու, անկեալները կանգնեցնելու,

գայթակղեալները համոզելու համար  
Յիսուս՝ ամեն բանէ առաջ Ճշ-  
մարտութիւն ուսանիլ կը յորդորէ  
զմարդիկ, “Պարթա, Պարթա, դու  
հոգաս և բազում իւթիք զբաղեալ ես,  
բայց աստ տակաւ ինչ պիտոյ է ո .  
Յիսուսի այս խօսքը դառն կշտամ  
բանք մ՝ է աշխարհասէր մարդկանց,  
որք թեթեւամութեամբ Ճշմար-  
տութենէ հեռանալով, սին եւ ու-  
նայն փառքերու մէջ ՚ի զուր կը թար-  
թափին հանդիսատ գտնելու : Կըսէ  
անոնց թէ՝ այդ ամեն խուժապը ու  
տագնապը չեն հոգւոց բաժին, բաւ  
է անոր համար միմիայն Ճշմարտու-  
թեան ուսումքը . հոն է սրտին անունդը  
և հոգւոյն բաժինը : Ո՞ի և նոյն խօս-  
քը մսիթարական քաջալեր մ՝ է ա-  
մեն անոնց, որք աշխարհի ամեն փա-  
րիսեցութիւններէն, ամեն նենգու-  
թիւններէն ձեռլնթափ, Ճշմարտու-  
թեան զինուոր գրուած են : Եւ ստու-  
գիւ քրիստոնեայն՝ որ յաղթանակող  
Յիսուսին դրօշակիլին է, նա ինքն ալ  
պատերազմ ունի աշխարհի աղէտից  
գէմ, բարոյական բռնակալութեանց  
գէմ, ստութեան և ամեն տեսակ ա-  
նիրաւութեանց գէմ : Ասոնց յաղթա-  
նակելու համար Աւետարանի յաւի-  
տենական լցոր առաջնորդ ունենա-  
լու է մարդ, և նորա սիրով վառուած  
ու ոգեւորած լինելու : Օ մարդիկ  
աշխարհի մեծ ձակատամարտին մէջ  
անվեհեր ՚ի պատերազմ խրախուսողը  
Ճշմարտութեան ձայնն է :

Արդ՝ քանի որ անցնիւր քրիստո-  
նեայ զինուոր է, պէտք է աւետարա-  
նի զինուորական կրթարանին մէջ մար-  
դիլ, ուր հոգիները կը կրթուին և  
սրտերը կը մշակուին ու կը բարդա-  
ւածին, և այս մարդը կամ ուսումքը  
ամեն աստիճանի և ամեն կարգի մար-  
դկանց պատկան է : Եթէ ընտանե-

կան կենաց մէջ մուտք ունենայ. հոն կը թագաւորեցնէ կոյս և անբիծ հաւատարմութիւնը, կաղնուացնէ և կը սրբէ այն կեանքը: Եթէ անփորձ երիտասարդը խորհուրդ հարցնէ անոր, հասու պիտի լինի զինքը խարող վայելութեանց ունայնութեանը, և պիտի գտնէ հոն այնպիսի մեծութիւն և ճիշտութիւն հոգւոյ, որ զինքը Յիսուսին կը միացնէն: Գերեզմանին եզրը համնող ալեւոր ծերունին հոն կը գտնէ այնպիսի միսիթարութիւններ, որ զինքը հոգւով կը մանկացը նեն: Այրջապէս, կրօնքը իւր պարզ հոգւովը ուսանող մը ըստ ամենայնի հոգւով աներկիւղէ: Նորա համար աշխարհի փառքն ու ճիշտութիւնքը ոչ ինչ արժէք չունին. Եթէ ձախորդութեանց պատահի, կրօնի անհմուտ մարդոյ նման չը յուսահատիր, սիրով Յիսուսին կը փարի, իր օգնութիւնը անկէ կը հայցէ, և որով ՚ի վերջոց կը յաղթանակէ: Նորա համար նեղութիւն կրելն ալ ուրախութիւն մ՚է, զի քաջ գիտէ, որ ամեն վիշտ և ամեն տառապանք վերջ մը ունին. բայց ինքն անմահ է: Տրտմութեան դառնակը կիծ երգիծանքը միշտ ՚ի բաց կը խուսէ անկէ: Այսափ չէ միայն:

Այս ընդհանրանայ իրապէս քրիստոնէական կրօնի ճշմարիտ ուսումը, ամեն ուրեք կը թագաւորէ սէրը, ներողամուութեան հեղ և համբոյր հոգին կը տիրապետէ, այլ եւս կը դադրին ատելութեան և նախանձուանթիւ կոտորածներն ու զոհերը, որով մարդկութիւնն համայն իբր ընտանիք մը կամ գերդաստան մը սիրով կը միանան, առանց ազդայնութեան խսիր որոշելու, և այսպէսով մարդիկ երջանիկ կեանք մը կ'ունենան. և ամեն տեղ պարուոց և իրաւանց անմահ սկզբունքները փոխադարձ յարգել

կ'ուասնին մարդիկ, այլ եւս զրկելցն և հարստահարեալին ողբերն ու կոծերը կը դադրին. վասն զի անխիղջ տիրապետները հալածանաց և հարստահարութեան գաւաղանը մէկ կողմ գնելով իրենց թշուառ եղարց միի թարանաց և սիրոյ ձեռք պիտի տան և երկուքը մէկ տեղ իբր մէկ Յատուծոյ հաւասար արարած պիտի ըստն Աւետարանին հպատակենք և Յիսուս թողիլսէ մեր վրայ:

Հարկ է գիտնալ նաեւ, որ մի և նոյն միսիթարութիւնքը չունի Աւետարանի անհմուտ քրիստոնեայն. վասըն զի այլէ ՚ի սրտէ անոր փարիլը, այլէ շրթամբ և եթ զայն համբուրելը: Այլէ հոգւով քրիստոնէութիւնը. այլէ նաեւ անուանականը: Կրօնի հմուտ քրիստոնեայն կը ճանչէ իւր իսկական պարտաւորութիւնքը, որ է հոգւով և ճշմարտութեամբ զԱստուած պաշտել, և ՚ի գործ կը դնէ անթերի: Բայց տգէտը շատ և շատ անդ ամ արտաքինը ներքնոյն հետ կը շփոթէ, իւր յոյոը արտաքնոյն հետ կը կապէ, և իրեն առջեւ ելած նախապաշտմունքը կուրօրէն կը խնկարկէ, և մանաւանդ սրտի մեծ պաշտօնը առ ոչ ինչ կը գրէ: Այսպիսեաց վիճակը խիստ դառնէ, եթէ փորձութեանց պատահի վաղընդ փոյթիւր հաւատոքին մէջ կը գթի, չունի աչք հոգւոյ, որ տեսնէ իւր փրկութիւնը, տեսնէ զՅիսուս, որ իր բազուկները պարզած պատրաստ կայ սղագուրելու իւր ճշմարիտ երկրպագուն և հաւատացեալը: Կը տեսնէ այս ամենը, և հետեւապէս հեթանոսաց բաժին եղող յուսահատութեան մէջ կը գլորի: Նման է նա Աւետարանին ցուցած ապառաժին, որուն վըրայ թէպէտ և սէրմը կը բուսնի, բայց արեգակի տապէն շուտ կը չորանայ.

վասն զի չո կայ հոն երկրի աննդարար զօրութիւն : Այնպէս Վետարանի ճշմարտութեանց անհմուտը, թէ պէտ և կը լու կրօնի ձայնը, բայց ունկամք միայն և սրտով մեկուսիէ անկէ է, ուստի աշխարհի պատրանքները վաղ կը հասնին և կը խլեն զայն գեռ ևս արմատ չը ձգած : Ա Երջապէս չը կայ աշխարհիս վրայ աւելի թշուառ մը քան կրօնքին տգէաը, սրտով անմիսիթար, հոգւով անցոյս, մորով աստանդական, խղճով անհանգիստ . Կ զուր զինքը շրջապատող առարկաներուն մէջ հոգեպարար հաձցք մը կ'որոնէ, բայց իրեն համար ամեն բան տիսուր է և դառն, զի ինքը նիւթին ստրուկն է :

Կրօնի տգիսութենէն յառաջ եկած ցաւալի ճշմարտութիւն մը եւս հսա խորսորմանիլ պարտք կը համարիմ, այսինքն ոմանց տգիտաց մոլեռանդութիւնը, որոնք կը յարուցանեն ազգ ազգի վրայ և թագաւորութիւն ՚ի թագաւորութեն վրայ : Վ յս ամենը ուրիշ բանի արդիւնք չեն, բայց եթէ Վետարանի պարզ և մեկին ճշմարտութեանց անհմութենէն և տգիտութենէն յառաջ եկած վիժմունքներ : Վ նչ սոսկալի ամբարշտութիւնք չեն գործադրուիր կրօնի տրգէտներուն՝ ձեռքովլ . որչափ մարդիկ անյիշատակ թողուցեր են այս կեանքը և որչափ մարդիկ անմիսիթար և անճաշակ Վետարանի քաղցրութիւններէն՝ դառն ու տիսուր կեանք մը կ'անցնեն :

Վսոր ներհակ որչափ երջանիկ պիտի ըլլան մարդիկ, երբ իրենց սրտէն բնաշխնջ ընեն աշխարհամիրութեան, իշխելու և հրամայելու մալի և վաստինը երբ իրենց եղանակ մէջ տարբեր աստիճաններ ստորնութիւն կամ վերնութիւն նշմարելու յամառ կուրութիւնը ՚ի բաց թողուն, երբ ի-

րենց յայսը կրօնքին վրայ խարսխեն, միսիթարութիւննին Վետարանի մէջ վնատեն հոգւոյ աչքերնին նորայաւ տիտենական լուսավ լուսաւորեն, և սրտերնին նորա ճշմարտութեամք պարարեն . և ուսանեն անկէ, որ իրենք սուեզծուած չեն անանոց նման ապրելու և ստուերի նման անհետ անցնելու համար, այլ վսեմ և փառաւոր վախճանի մը համար ստեղծուած են : Եւ թէ Վրացին ամենասիրելի արարածներն են, նորա զաւակները և անմահ թագաւորութեան ժառանգները : Վսոնք կ'ուսուցանէ մեզ Վետարանը, և ասոնք են նորա միսիթարութիւնները : Վրանց նորա և առանց Յիսուսին թշուառ են ընտանիք, թշուառ՝ գերդասաննք, նշնպէս ազգութիւնք և թագաւորութիւնք :

Դ. Ո. Խոպայեան  
Խորբերուցի :

## ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՐԴԻՒՆՔ

Տարեմուտտի առթիւ Ա. Վ թուոյս ժառանգութոր անունքը քանի մի ձառեր կարդացին թէ Պատրիարքարանին մէջ, ուր համախմբուած էր համայն միտրանական Ա. խոր և թէ վարժարանին մէջ, ուր յատկապէս ացելութեան և քաջալերութեան եկած էր Վմենապատիւ Արքաղան Պատրիարքը քանի նմի բարեշնորհ միաբան հարց հետ միասին փասուած ճառերէն մէկն է հետեւեալը :

Ա.ՄԵՆԱՊԱՏԻՒ ՍՐԲԱԶԱՆ  
ՀԱՅՐ ԵՒ ՄԵԾԱՊԱՏԻՒ  
ՀԱՆԳԻՍԱԿԱՆՔ

Վ նչ հրաշալի շարժում և յինչ արագութիւն, Ա Ա հորվին ամք, կը հորվին դարբ և բաղմաստեսակ հետքեր